

խիստ քիչ անգամ նաեւ բուն Հայերէն բաւերու մէջ, ինչպէս ի բառն ինչի՞քի փոխաւնակ ինչոսի-ի. Dipl. Sarv. H. 258:

§ 24. — Հետեւեալն է ուրեմն Կիլիկեան լեզուի ձայնական գրութիւնն.
 Ձայնաւորք. ա = a. ե = ye, ie, e. է = e. ը = o. ի = i. ո = vo, o. առ, օ = o. ոռ = u. իռ = ü:
 Երկրաբառք. այ = ai (a)¹. ոյ = ui (u)¹.

Բ Ա Ղ Ա Ձ Ա Յ Ն Ք

	ՊԱՅԹՈՒՑԻԿ ԵՒ ՎԱԿՈՒՂ			ՀԱԳԱՎԱՅԻՆ		ՆԱՑ	ՌՆԳԱՅԻՆ
	ՄԻՂԻՆՔ	ՆՊԻՐՔ	ԹՄԱՔ	ՄԵՂԴ	ՁՕՐԱՆՕՐ		
Կոկորդային	կ զ	զ ճ	ք ճ	խ, Հի	չ, չ ²		
Քմային	է յ	ղ ճ	չ ճ	չ ճ	ժ շ, յ		
Ատամն.— Լեզուային	ծ յ	ձ շ	ց շ				
Ատամնային	տ ձ	դ շ	թ շ	ս ճ	զ շ	բ՛, ա՛, լ՛	ն ն, ն
Նրթնային	պ ծ	բ ժ	փ ժ	ֆ ժ	վ, ու, լ, շ		մ մ

Շարայարեչի

ՄԵԱՅՈՐԳԱՅ ԳՐՈՑ ՆՈՐԱԳԻՒՑ ԲՆԱԳԻՐ ՄԸՅ

ՔՐԻԳՐ ԽԱՍՊԵԱՅՑ, ուսուցիչ Հայկական գրականութեան Լազարեան ճեմարանին մէջ ի Մոսկուա, յամին 1896 Էջմիածնի կաթողիկոսական գրատան մէջ Ս. Գրոց Մնացորդաց Հայերէն բնագիր մի գաւա, որ առ մեզ հասած Հայերէն թարգմանութեանն շատ տարբերութիւններ կը ցուցնէ: Այս բնագիրը գտնուեցաւ եօթնետասներորդ դարու ձեռագրի մը մէջ: Նոյն 1896 տարին իսկ հրատարակիչը իւր գիւտի մասին տեղեկութիւններ առաւ Արարատ գետական թերթին մէջ որ յէջմիածին լոյս կը տեսնէ: Այս տեղեկութեան հետեւանքն այն եղաւ, որ Երուսաղէմէն նամակով իրեն իմաց տրուեցաւ երկրորդ ձեռագրի մը մասին, որ նոյն բնագիրը կը պարունակէր ինչ որ էջ-

միածին գտնուեցաւ: Այս յետին ձեռագիրը, Երուսաղէմի Ս. Յակոբ վանքին սեփական, աւարտած է յամին 718 Հայկական թուականութեան (1269 Քրիստ.), նախայիշեալ ձեռագիրը (Էջմիածնի) կը համար յամն 1084 Հայկական թուականութեան (= 1635 Քրիստ.): Այս կրկին օրինակներն հրատարած, Պ. Խալաթեանց գեղեցկագիր քառածալ հատորով մը նոր գտնուած բնագիրը հրատարակած է. Երուսաղէմի հնագոյն ձեռագիրը իբրեւ բնագիր առած է. միւս ձեռագրին տարբերութիւնքը համառօտեցողով, իբրեւ ծանօթութիւնքը, ստորեւ զետեղած է: Մասնութիւնքը ինչպէս նաեւ ներածութիւնը Հայերէն են, միայն վերջինէս յառաջ ուրիշ (քիչ մը համառօտ) ներածութիւն մ'այլ կայ ուստի երբեք չպարտաւ: Այս շքեղ գործը, Հայոց Մկրտիչ Ա. կաթողիկոսին նուիրուած, հետեւեալ Հայերէն վերնագիրը կը կրէ.

«Գիրք Մնացորդաց ըստ հնագոյն Հայ

1. Յ տառի՝ այ = ay, ոյ = oy երկբարբառներու մէջ ունեցած կէս ձայնաւորի հնչման նկատմամբ, համեմատել վերադոյն համարներն § 8 Բ և § 9 Բ:

2. Սակայն քանի մը տեղեր կարելի է հազարային յ տառն, իբր մեզմէ՝ ն, գորաւորներու

տակ՝ ղ շ-ի քով չնկէ:
 3. Ներկայ յօդուածն թարգմանութիւնն է Ֆետտեր ծանօթ Հայագիտին գրախօսականին Պ. Խալաթեանցի գտած «Մնացորդաց» բնագրի մասին, հրատարակուած Litterarische Rundschau թերթին մէջ. թիւ 2, 1 Փետրուար 1900:

Թարգմանութեան. զառաջինն ան է լոյս ըստ կրկին ձեռագիր օրինակաց Հանդերձ Բ. լուսագիր նմանատուութեամբը նոյնն, Գրիգոր Խալաթեանց : 4⁰ (ԺԱ ԼՂ ԿԵՐ. 115 ԼՂ) : Մոսկուա, Տպարան Վարլաով Գառցուկ, 1899 յ :

Տարակոյս չկայ որ Խալաթեանցի յայտնած օրինակը մեծ բնագրաքննական նշանակութիւն ունի : Ի հաստատութիւն այս պատաստանին, յետ համառօտ և արագ քննութեան մը տպագրութեան, կու զամ Հետեւեալ տողերուն մէջ համառօտի բացատրելու :

1. Այս բնագիրը Հինգերորդ դարէն ի վեր Հայկական եկեղեցւոյ մէջ գործածուած Մ. Գրոց Թարգմանութենէն իրականապէս տարբեր է : Անիկայ ոչ թէ վերջինէն տարբեր ձեռագիր մը կը ներկայացնէ, այլ յատուկ ինքնուրոյն Թարգմանութիւն մը : Գլխաւոր ապացոյցը կը կայանայ, ի նկատի առնելով անթիւ առանձնայատուկութիւնը, յայնմ որ մեր բնագիրը, ոչ թէ յունականէն Թարգմանուած է, ինչպէս պաշտօնականը, այլ սեմական բնագրէ մը, ըլլայ ասորական, ըլլայ երբայական :

2. Թէ բնագիրը սեմական և ճիշդ տանց ձայնաւորի օրինակ մ'հղած է, կ'երկարացրենեմ՝ ես ինչ ինչ յատուկ անուննց ձեւերէն : Բառաձեւը Իշխանա Ա, 1, 6 փոխանակ երբայական ܝܫܘܚܐ (Ասորանագին) անհնարին է յունարէն բնագրէ մի բացատրելու, ընդհակառակն շատ լաւ ասորականէ մը կամ երբայականէ որոց ձայնաւորները կը պակսին : Թարգմանիչը ձայնաւորներ է զայն յարմարութեամբ Հայերէն գործածական բառի մը, (իշխան) : Այսպիսի բան մը իրեն չպիտի հանդիպէր եթէ առջեւ յունական բնագիր մ'ըլլար : Թարգմանութիւնն ուրեմն ըստ սեմական բնագրէ մը կատարուած է : Իրրեւայսպէս կրնայ լրջօրէն միայն ասորական բնագիր մը նկատուիլ : Հետեւաբար մեր Թարգմանութիւնը ասորական Պեշիտայիմ հետեւած է :

Ասիկայ ամենայն Հաւանականութեամբ միտելի է Միակաթիւ փաստեր միայն մէջ կը բերեմ, որք ասոր ստուգութեան համար բաւական կ'երեւին ինչ : Ա, 1, 6 կը

կարդայ Պեշիտա (= Պ) . diphar, մեր օրինակը (= Մն) . Հոփիաթ (Թ. քթած) . Ա, 1, 12. Պ. kaphadukaye, Մն. Կափթովրեմացիոն (Ե. ԾԻՂԵԾԿ) . Ա, 1, 17. Մն. + «Եւ որդիք Արամայ» (= Թ. καὶ υἱοὶ ἀράμ), յաւելուածը կը պակսի ի Պ. (ասկէ զատ նաեւ յԵ) . նոյն տողին մէջ . Մն. Մոսոք (= Թ. მოსოქ), Պ. maš. Ա, 1, 18. Մն. + կայինան (= Թ. καϊναν), յաւելուածը կը պակսի ի Պ. (և յԵ) . Ա, 2, 45. 47-49 կը պակսուի ի Պ. կան սակայն ի Մն. նմանապէս 2, 53-55. 3, 24. 4, 7. 13. 14. 16-18. 21-23. 8, 7. 8. 26, 13-27. 34 և այլն : Փոխադարձաբար Պ. ունի յաւելուածներ հակառակ Ե.ի որք նաեւ ի Մն. կը պակսին, այսպէս Ա, 4, 33. 12, 1, 17-19 և այլն : Արդ Պ. Մն.ին բնագիրը չկրնար ըլլալ : Նոյն իսկ եթէ բաղձաթիւ պարագիները, զորս Պ. Հիմայ Հակառակ Ե.ի և Թ.ին կը ցուցնէ, միայն զազափարողաց վերագրենք, զիս կ'ապացուցուի որ Մն. Պ.ի յաւելուածները շուտի և շատ առանձնայատուկեանց մէջ կը տարբերի Պ.էն : Ըստ այսմ Պեշիտայէն զատ ասորական բնագիր մ'եղած պիտի ըլլայ, ուսից Մն. Թարգմանուած է : Այս բնագիրը Հնագոյն կամ կրտսերագոյն էր քան զՊեշիտա : Ըստ ամենայնի Հնագոյն : Չայս կը ցուցնէ Մն.ին Թ.ին հետ ունեցած աղբուր :

3. Մն. Թ.ին նկատմամբ ինքնուրոյն է, կարելուոր տարբերութեանց մէջ երբեմն կը միանայ Թ.ին հետ և յանձնագոյն կը զատուի անիկ . Ա, 1, 6 Մն. Հոփիաթ կը կարդայ միարան Թ.ին (իւսած) Հակառակ Ե.ին (diphath). դարձեալ Մն. և Թ. կը միարանին Ա, 1, 17 (Հակառակ Ե. Պ. և Վուլկ.), նմանապէս Ա, 1, 18 (դարձեալ Հակառակ Ե, Պ, Վուլկ), Ա, 3, 1. Թ. Δαλουΐα, Մն. Գաղուհիա Հակառակ Ե.ին (Daniel). Բ. 13, 2. Թ. Μααχα, Մն. Մաաքա Հակառակ Ե.ին (Mikhayahu). Փոխադարձաբար շատ յաճախ Մն. կը միարանի Ե.ին (և Վուլկ.) հետ՝ Հակառակ յատուկ ընթերցուածոց Թ.ին, այսպէս Ա, 1, 5. Թ. + Ελισα. Վ. 7. Թ. ῥοδοιοι, Մն. Գոդանայիմ (= Ե). 4, 3 Թ. υεὶ Ατράμ,

Մն. « Հարք. Ետան » (պատճառուած Ե.էն ՏԵՍԿ ԾԱՅ). 4, 22. Թ. και ἀπέστρεψεν αὐτοὺς ἀφ'εσθ'ρην ἀδοουκίμ, Մն. « Եւ զար- ձուցին յիւրեանս զՉեհմա Բայց բանք Հին են (միայն Երրայականով կրնայ բացատրուիլ) . 5, 12. Թ. και Ἰανὶν δ' ἄγραμματοεὺς ἐν Βεσάμ, Մն. « և Յանի և Սափանս անդէն ի Բիշուֆ » (= Ե). և այլն: Ինչ ինչ պարագայից մէջ Մն. ակնյայտանի կը միաբանի վուլ.ին Հետ, այսպէս Ա. 1, 51, ուր Մն. ճշդիւ կը ճա- նաչէ վուլկայայի յաւելուածը առաջնորդաց յաշորպութեան մասին յետ կործանման թա- ցատրական իշխանութեան: Շատ հաւանա- կան է որ Մն. վուլկայեան թարգմանած ըլլայ, կամ գէթ ճանչցեր և ի նկատի ու- նեցեր է: Եթէ որ և իցէ կերպով Մն. վուլ- կայեան առած ըլլար, պիտի մասնէր գինք շատ տեղեր ինչպէս Ա. 2, 55 կամ 4, 12:

Վերը ծրագրուած տեսութեանց վրայ հիմ- նուած, մասնաւորապէս թէ Մն. կը ջանայ միշտ Ե. բնագրին հաւատարիմ մնալ, թէ և ոչ միշտ յաջողութեամբ, այնպիսի տեղեր ուր Թ. կերպով մի տարակուսած է (օր. Ա. 4, 22) — վերջապէս հաւանական կ'երեւի մեզ որ ի Մն. Թէւոգոտիանի Մնացորդաց թարգմանութիւնը մեզի պահուած ըլլայ:

Նոյնին վրայ այսպէս կը խորհինք, որ Թէւոգոտիանի յունարէն բնագիրը ասորիէ մը երրորդ կամ չորրորդ դարու մէջ ասորերէն թարգմանուած և այս ասորական թարգմա- նութիւնը հայէ մը հինգերորդ դարու սկիզբը թարգմանուած է, միշտ 432 տարին յա- ուջ: Յետին թուականս ասոր կարեւոր է որ, 432 տարին ի վեր, յորում Աշտիշատի ժողովը տեղի ունեցաւ, թարգմանութիւնը յունարէն Առտուածաշնչին ի Հայերէն՝ սկսաւ Այնուհետեւ ամէն Հայ աստուածաբանի Ս. Գրոց յատուկ անուանց յունական ձեւը ըն- տանի կէն: Այս բանս սակայն Մն. ի թարգ- մանչին քով տեղի չունի, ապա թէ ոչ ան- կտրելի կ'ըլլար իրեն գրել Թարշիշ փոխա- նակ Թարսիս, և Իշխանաս փոխանակ Աս- քանագի:

Եթէ ճիշդ է մեր ենթադրութիւնը — և որ ենթադրութեան արելի բան մի պէտք չէ ըլ- լայ — այլ ևս շեշտելու պէտք չկայ քննա-

կան արեւը, զոր մեր բնագիրը իրեն կը յատկացնէ, Գեո չքննած թէ այս հայերէն բնագիրը ինչ աղերս ունի Ե.ին, Թ.ին Պ.ին և վուլկ.ին հետ, ապահով դատաստան մի բնականապէս անկարելի է: Մնացորդաց գրքին այս տեսակետով երկ մի, հայագիտի մը, որ նաեւ Հին կտակարանի մեկնութեան հմուտ ըլլայ, յիրաւի գովելի և երախտեաց արժանի աշխատութիւն մի պիտի ըլլայ: Նո- րագիւտ բնագրին այսպիսի հիմնական ու- սումնասիրութիւն մի, պիտի ցուցնէ բոլոր կարեւորութիւնը ծառայութեանը, զոր Պ. ուսուցիչ խալաթեանց իւր գիւտով և անոր ինքնամտ հրատարակութեամբը մատոյց Հին կտակարանի գիտութեան:

Տ. ՅԵՏՏԵՐ



ԱՌԻՍՄԱՔԱՆՈՒԹԻՒՆ

ԻԱԶԻՅ ԵՒ ԵՐԳԵՅՈՂՈՒԹԵԱՆ ՇՈՐԱԿԱՆԱՑ



ԳԼ Ա.

Հիմունք գործոյ .

Մ ԵՐ շարականաց երգեցողութեան կա- նոնաց և նորա խազից զօրութեան վերա- հասու ըլլալու համար, շատ ցաւալի է ի նախնեաց գրաւոր կատարեալ գրուած մը ձեւ- քերնիս հասած չըլլալը. որով և զարբու շրջանին մէջ աւանդութեամբ առ մեզ հա- սած անկատար ուսուցչութիւնն ալ ազօտա- ցած՝ և կորսուած անոր օրէնքները. այնպէս զի այժմեան ժամանակիս մէջ, թերեւս կա- րենաւոր ընել, թէ այդ ազօտ գիտութիւնն ալ շատ քիչերու ծանօթ է, և խազերու նշա- նակութիւնը անծանօթ. որով և շարականաց երգեցողութիւնն՝ ըստ հաճոյս և ըստ քաղ- ցրածայնութեան երգողին կը կատարուի:

Իրաց այս պայմանին մէջ Հեռաբնին միտք մը ուրիշ միջոց չունի պարզելու այս կա- րեւոր և ազօտացեալ ազգային գիտութեան